

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Կ Ի Լ Ի Կ Ի Ո Յ Յ

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹԻՒՆԸ

Գրեգ՝ Eric H. King

ՍԻՄ ՔԱՂԱԿԱՆ ՈՒՄ ՄԻՋԱԾԱԲԵՐԴՅԵ

Երբեմի համբաւաւոր Միս քաղաքը կը կանգնէր ամիբթատրոնի ձեւով շինուած մեկուսացեալ ժայռի մը արեւելեան կողին վրայ, որուն սակայն վարի մասը կը միանայ ծաւրոս լեռնիրու շղթային: Միս կը գտնուէր Անարդարա բերդին հիւսիս-արեւելեան կողմը, 15 մզոն հեռաւորութեամբ և այսօր Հաճըն ու Կէօքսուն անուններով ճանձցուած կերպոնները առպջնորդով կարեոր անցքին բերանը, Քաղաքը շինուած է ժայռին միջնաբերդին (Fortress Rock) ըստորոշը և վերջերս առած է Քոզան անունը: Ժայռին ամէնչն բարձր մասը 1000 ոտք է և հիւսիսէն գէպի հարաւ իր ընդհանուր երկարութիւնն է մօտարարապէս մէկ քիլոմետր:

Կ'ըսուի թէ Հայերը Սիս քաղաքը ամէնէն առաջ Եղոյներուն ձեռքէն գրաւեցին Թորոս Ա. թագաւորին լշխանութեան օրով (1100-1123): Եղոյները այսին ետ առին՝ երբ Լեռն Ա. պարտուեցաւ Յավհաննէս Կոմմենոս Կայսեր կողմէ: 1137ին: 1144ին Թորոս Բ. վերսափին գրաւեց Սիսը: Կը պատմուի որ իր եղբայրը՝ Մլեհ (1168-1174) թողուց վահկա բերդը և բնակութիւնն հաստատեց հոս՝ ուր հայ զինուորներ սպաննեցին դինքը իր չար ունակութիւններուն համար: Այս շրջանին ապրող պատմաբան մը քաղաքը կը նկարագրէ անոր կառուցուած որ բացատրութեամբ: բայց առաջուան պատմութեան և կամ մինչև Լեռն Բ. Բ. (1185-1219) գահ բարձրանալու շրջանը, անոր վիճակին մասին վստահելի քիչ տեղեկութիւն ունինք: Կիտենք սակայն որ մինչև Լեռնի գահ բարձրանալու քաղաքը շատ քիչ եկեղեցիներ ունէր: Ա. Ներսէս Լամբրոնացի այս իրողութիւնը հետեւեալ բառերով կը բացատրէ: Անաւարդապի և Սոյո մասին ի՞նչ պէտք է ըսնենք, կը գրէ ան: Ան ուրիշ հողամասերու հետ միասին Հայոց ձեռքն ըլլալով հանգերձ, կրօնական ուղ-

դութիւն չունին և գթիսուս իրրե հոգիւ չեն ճանչնար: Եկեղեցիներ չունին և զբրկուած են ամէն շքեղութենէ, որովհետեւ եպիսկոպոսները վանքերու մէջ կ'ապրին: Այս խոռքերը լեռն Մեծի (այսպէս ճանչցուեցաւ առհասարակ) գահ բարձրանալէն տասը տարի առաջ գրուած են:

Կը պատմուի որ այս թագաւորը իր իշխանութեան սկիզբը (1187) վերաշնից քաղաքին մէծ մասը: Ան սկսաւ շինել Սոյո միջնաբերդը՝ ուղղակի ժայռին գրայ, որուն պատերը հաւանաբար դոյսութիւն ունէին արգէն: Քաղաքը պարիսպով շրջապատել տուաւ, թէեւ կարելի չէ ըսել որ իրապէս ամբացուց զանոնք: Հեթում Ա. (1223-1269) անուարակայս շարունակեց պարիսպները ամբացնել և ժայռին հարաւային գտագթին վրայ աւելցուց զիրապը: Բուն Անոյ բերդուն գլխաւոր մուտքը այս գագաթին վրայ է, ժայռին ձախ կողին ստորոտը: Միակ հայերէն արձանագրութիւնը՝ զոր կրցի կարգալ, կը զանուի վիրապին վարի սենեակին ներքին որմին վրայ, շատ վնասուած վիճակի մէջ և որ այսպէս կը կարդացուի: Հայուական շրջանին . . . երկիրը . . . Հեթում թագաւորին օրովկ: Այս արձանագրութիւնը, թէեւ թերի, կը հաստատէ որ Հեթումի օրով շինութիւնը լաւ յառաջ տարուած էր: Բանահն կամ վիրապին մէկ կողմը զանուող սանդուխ մը գէպի ջրամբար մը կ'առանցնորդէ, որ հոն շինուած էր անձրէի ջուր հաւաքելու համար: Նմանապէս այս կատարին մէջ փորուած գտայ խորչեր՝ որոնք անկասկած գործածուած են իրը զօրանոց, շտեմարան, բանտ և այլն:

Սոյո բերդը ձուածեն է և ժայռին ձեխն պատճառաւ: Երեք տարբեր կատարներու վրայ զետեղուած է և ունի երեք շրջապատելիք: Այս կատարները իրացու կը միանան ժայռին մէջ բացուած ուգինորդով, ուրոնց երկայնքին աշտարակներ և մարտկոցներ կը խաչաձեւն որմերը: Երկրորդ կատարին վրայ, շրջապատին մէջ կառուցուած ամրութիւններու միջև կը տեսնուին աւերակից մատուել մը՝ որուն առաստազը վկած է: Այս կատարին վրայ զանուող մացորդները աւելի վլատակ վիճակ մը ունին քան միւս երկուքինը, ինչ որ խորհիլ կու տայ թէ այս մասը հապճնապով շինուած է, հաւանաբար եգիպտոսի Մեմլուք-

Ներուն կողմէ քաղաքին վերջին գրաւման միջոցին (1874): Երրորդ կատարը առաջնորդող ճամբառ ընթացքին կը տեսնուի լեցուն ջամբար մը՝ որ միշտ նոյն մակարդակը կը պահէ և որուն արտասովոր բուժչի կարողութիւններ կը վերագրէին Հայրեց: Կատարին վրայ հաստատուած է մեծ այր մը՝ ուր կարելի է մտնել հակայ որմի մը մէջ փորուած փոքր գուռէ մը: Այս դրան առաջ, տափարակ գետնի մը վրայ կարդ մը խորշեր փորուած են ուրէք միայն այրին ներքնամասը եր լույս կը ստանայ: Կ'ըսուի թէ այր կրնայ 2500 ոսպի բովանդակելի: Կարդ մը տեղեկագրութիւններու համաձայն, այրը նախապէս իրը բանտ ծառայած է, բայց աւելի հաւանական է որ ան հայ թագաւորներու գանձերուն շտեմարանը եղած ըլլայ: Տեղւոյն բնակիչները զայն կը կոչէին կէսկէրչինիք (աղանձնուն) որովհետեւ կ'ենթարուի որ ատենօք անհամար վայրի աղանձններ կը բնակէին հոն: Այրը մութ, խոնաւ և անհրապոյր երեսոյթ մը ունի, ուր կը հոսի թանձր ջուր մը՝ որ ձմեռը սառելով, սառնակոյտեր կը կազմէ:

Հայ թագաւորներուն պալատը նախապէս բերդաքարին արեւելեան կողին վարի մասին վրայ հաստատուած էր: Ըստ Հայր Խնձռնեանի ժԹ. գարու սկրիզը պատրաստած տեղեկագրութեան, Խորիննեան թագաւորներուն հին պալատը, կամ ինչպէս որ կը կոչուի գդարպասուր բոլորածն զըշեակ մըն է (որուն տակ վերապը կամ զընդանը շինուած է) Յ կամ չըսու ուօս մեծութեամբ և կառուցուած է կապարով իրարու միացած հսկայական քարերով: Ծէնքը երեք գուռ ունի, հիւսիսային, արևմտեան և հարաւային կողմէրը: Արեւելեան կողմը երեք խոչոր պատուհաններ կան, որոնցմէ մէջ տեղինը բոլորածն է: Խրաքանչիւր գրան վրայ կը տեսնուին զեղեցիօրէն մէջտեղ բերուած քանդակագործութիւններ և փորագրութիւններ: Դուռներէն մէկը պալատին տանիքը կը հանէ, որ իր հսկայ բարձրութեամբ կ'իշխէ իր շրջապատճին վրայ կը տեսնուին զեղեցիօրէն մէջտեղ բերուած քանդակագործութիւններ և փորագրութիւններ: Դուռներէն մէկը պալատին տանիքը կը հանէ, որ իր հսկայ բարձրութեամբ կ'իշխէ իր շրջապատճին վրայ կը տեսնուին զեղեցիօրէն մէջտեղ բերուած քանդակագործութիւններ և փորագրութիւններ:

Ըստ Զամշեանի, Կոստանդին Գ. (Լուսնեան) պալատին ձեւը լուրջ փոփոխութեամբ քարերը նոյնիսկ պիտի տանէին:

թեան ենթարկեց 1342ին, որուն վերաշխատեան ածիծաղելի ձևով եղած ըլլալը կը մատնանչէ:

Օլտէմպուրկի Կանոնիկոս Williebrand, որ կեւոն Բ.ի իշխանութեան միջոցին Սիս այցելեց, այսպէս կը զրէր ժԴ. գարուն. «Ճիրոջ (Lord) և թագաւորին զլխաւոր քաղաքն է ան, ուր բաղմաթիւ հարուստներ կը բնակին: Պատնէշներ չունի. քաղաքը աւելի իրը աւան պիտի ներկայացնէի եթէ հայ արքեպիսկոպոսի մը բնակավայրը եղած չըլլար: Յոյներ ալ կը գտնուին հնն և կը մասն իրենց պատրիարքին հնազանդ: Ասկէ զտա, ալն լեռան գագաթը՝ որուն ստորոտը քաղաքը հաստատուած է, զօրաւոր և ամրակուռ բերդ մը կը գտնուի, որ Հայերու հաւասարացմամբ Դարենի կը պատկանէր: Այս վերջինը Սղե քսանդրի կողմէ պարտուեցաւ: Պէտք է նաև զիտնալ թէ տէրը և թագաւորը իրեն համար այնքան գեղեցիկ պարտէզներ պատրաստել կուտար այս քաղաքին մօտ՝ որ անոնց չքեղութիւնը նկարագրելու անկարող եմա:

Թէկ ոգարպասու բառը վերը Խնձրնեանի կողմէ յիշուած է իրը պալատը նկարագրող բառ մը, սակայն ըստ Սսոյ Ժէ. գարու տարեցրութեանց, տարրեր ակնարկուով յիշուած է հետևեալ հատուածին մէջ. Ակենն Սիսի մէջ շինեց խոչոր, ըստ քանչելի և նշանաւոր, կամածածե մայր եկեղեցի մը... և այսօր կարդ մը Սսեցիներ զայն գդարպասու կը կոչենա: Բայց և այն պէս հետեւեալ թարգմանութիւնն ալ նոյն շրջանին գրուած է: Ակենն իր բնակութեանը համար տուն մը շինեց որ այժմ աւերակներու մէջ է: պատուհաններ ունի, ոգարպասու կը կոչուի և դէպի արևելք կը նայի:

Williebrandի ակնարկած պարտէզները պալատին մօտերը կը գտնուէին անկանած և հաւանաբար կը տարածուէին դէպի արևելք, մինչև Սսոյ մզկիթը:

Այսօր «Դարպասուի բոլոր հետքերը անհետացած են, թէկ շուրջի պատերէն մասեր կը մասն: 1936ի ամէնէն աչքառու մացցորդները կը կամմեն մուտքի գրան նմանուն աւերակներ և նոյն դրան սիւները կը նշմարուին գեռ քաղաքը հիւսիսն գէպի հարաւային վարերը նաշնոր ճամբառն մօտ և անմիջապէս վարը՝ եռանկիւնաձև որմափակ Փակարանին (enclosure) որ Սսոյ «նորոն

վանքին կալուածն է։ Այս վանքին եկեղեցւոյն արեւելեան ճակատը յստակօրէն կը տեսնուի գեռ, Փակարանին հարաւային կողմը և իր զիբքով քաղաքին տիրապետող ժայռին ստորոտը։

Այս թրմափակ վայրին մէջ հաստատուած է, ինչպէս նաև եկեղեցւոյն հիւսիսային կողմը գտնուող վաստան շնչքիրը (որք այժմ բոլորպին լքուած և աւերակ վիճակ մը ունին), կիրակոս կաթողիկոսին ձեռքով շինուած են 1810ին, թագաւորական պալատին գետնին վրայ և ուղղակի պալատան շինուած անիւթերով։ Ասոնք կը կազմէին կաթողիկոսական բնակարանը, ժողովատեղին և վանականներուն բնակարանները։ Կաթողիկոսական բուն նստավայրը քաղաքին հարաւային ծայրը գտնուող լուսաւորչի վանքն էր։ Կերպի թէ 1294էն առաջ երբ Գերագոյն կաթողիկոսութիւնը փոխագուցեց Սիրո Թիհնէ 1441, այս վանքը Սոյց արքեպիսկոպոններուն բնակավայրն էր, ու ասոնց առաջինը՝ Յովհաննէս, որ պաշտօնավարեց 1193-1198։ Բայց երբ 1294ին Անաւարզեցի Գրիգոր կաթողիկոս ձեռնադրուեցաւ, Հեթում թ., նորընտիր կաթողիկոսին մտերիմ բարեկամը, գեղազարեց Լուսաւորչին պաշտօնական բնակավայրը և անոր կից եկեղեցին։ Սակայն 1734ին Սոյց Ղուկաս կաթողիկոս նորոգել կամ վերաշինել տուաւ այս եկեղեցին և կաթողիկոսական բնակավայրը, որովհետո Գերագոյն կաթողիկոսական Աթոռը թէկ 1441ին կը միածին փոխագուցեցաւ, բայց միհնէ գեռ վերջիր Սոյց կաթողիկոսութիւնը շարունակեց իր գոյութիւնը (ընդէմ կը միածնին պաշտօնապէս ճանչըուած կաթողիկոսութեան)։ Ղուկաս կաթողիկոս շինել տուաւ նաև Փակարանին մէծ մասը, թէկ արեւելեան, հարաւային և «ուղիղ - straight» մասը մէծ մասամբ կին է և կը կազմէ նախկին մարտկոցներուն մէկ մասը։ Կիրակոս կաթողիկոս երբ անոր կոչուած վանքին Փակարանին մէջ կանշնել տուաւ վերոյիշեալ բնակարանը, նոյն ատեն, 1810ին, նորոգել տուաւ անոր կից եկեղեցին։ Սա Հեթում Ս. ի. (1223-1269) շինած եկեղեցին է՝ որուն մէծ մասը սահայն 1266ին եղիպատոսի Մելուքներուն կատարած արշաւանքի ընթացքին հրակեռով քանդուեցաւ։ Թագաւորական պալատին

մէջ բնակող Վարդապետ այսպէս կը գրէ եղիպատոցի զօրագար՝ Սեմիրմադի մասին։ և Ան յանկարծ քաղաքը մտաւ. և գրաւելով Սիր մայրաքաղաքը, այրեց զայն եկեղեցիներովը միասին։ Մաղաքիս անոնոյ ուրիշ պատմիչ մը կը գրէ. «Հայոց թագաւորներուն բնակավայրը եղող Սիր քաղաքը այրեցին և պալատին սբանչելի եկեղեցին բռնկցուցին, վրան փայտեր նետելով։ Անոնք քանդեցին նաև թագաւորներուն գամբարանները»։ Յայտնի է որ այս նախադասութիւնը սխալ է, քանի որ հայ թագաւորներուն մէծ մասը Դրազարկ վանքին մէջ կը թաղուէին։ Հռն թաղուած են Թորոս թ., Թորոս Գ., Հեթում Ա. և իր թագուէին Զապէլ, Ռուբէն թ. և Օչին։ արգարեկ միակ թագաւորը՝ որուն մարմինը իրապէս Սիր թաղուած է, Լևոն Մեծն է, և Կ'ըսուի թէ նոյնիսկ ասոր սիրտը առանձին թաղուած է Ակներ վանքին մէջ, որուն ինք սերտօբէն կապուած էր։

Խնճիքեան կը նկարագրէ Դրազարկ վանքը՝ Սիրէն մէկ որ հեռաւորութեամբ անտառի մը մէջէն անցնող ձորի մը մէջ, բայց անոր ճիշտ տեղը չէ գիտցուած։ Կը թուի որ ան ատենը անգամ մը Սոյց արքեպիկոպոսներուն բնակավայրը եղած է։ Ակներ վանքին աեղն ալ բոլորովին կորուած ըլլալ կը թուի։

Սակայն գա՞րծեալ ուրիշ հեղինակէ մը կը կարգանք. «Անոնք Սիր առջև հասան և քանի մը օրէնք գրաւեցին քաղաքը. Կարմոր գուռները այրելէ վերջ սկրան ընդհանուր հրկիզութիւնը մը։ Բազմաթիւ մեռեալներ և գերիներ կային։ Անոնք յետոյ յարձակեցան ամրոցին վրայ որ շատ չարշարնքի ենթարկուեցաւ, բայց պաշարողները հերոսարար դիմագրեցին և մերժեցին անձնատուր ըլլալ։ Եղիպատոցիք ըստիպուցան նահանջել, հրպեն և աւեր տարածելով լեռնոտ հողամասերուն և գաշտակեաթիւններու մէջ և կողոպտելով ամէն ինչ»։

Կ'ըսուի որ թէկ մայրաքաղաքը տաենին վերաշնուրեցաւ և վերստին գտան իր բարաւած վիճակը, բայց անգարմանելիութէն վաստած էր իր արուեստավիտական գեղեցիութիւնը։ Սուրբ Սոփիայի նուիրուած մէծ եկեղեցին նորոգել տուաւ Հեթումի որդին՝ Լևոն Գ., որուն ի նպաստ հայրը հրաժարած էր։ Սա՝ մայրաքաղաքին

ամէնէն կարեոր եկեղեցին էր, պալատի պարիսպին կից և իր պատերէն ներս թագւորներ և թագուհիներ կ'օծուէին և թագաւոր կը ձեռնազրուէին։ Այս արարողութիւնը կարգ մը պարագաներու տակ Տարոնի Ս. Սովիա եկեղեցոյ մէջ ևս կը կատարուէր, ուր Լեոն Բ.՝ առաջինը հանրութեան աշխա թագագործուող հայ թագաւոր ներէն՝ 1198ին թագաւոր ձեռնազրուեցաւ։

Եկեղեցին աւերակ էր բրած Կիրակոս կաթողիկոս սկսաւ անոր վերաշնորթեան և զարձեալ նուիրուեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորչին։ Խնճճեան այսպէս կը նկարագրէ անոր երեսոյթք ԺԹ. գարուն, վերաշնորթենէն առաջ։

«Թուրքերը եկեղեցին կ'անուանեն «Զանգակիներու եկեղեցի»։ Այս եկեղեցին երկար է և կամարը կը հանգչի չորս սիւներու վրայ. տանիքը աւերակ է, բայց պատերը, խորաններն ու չէնքին միւս մասները շինուած են կապարով իրարու միացած հսկայ քարերով, ինչպէս երուսաղէմի հին չէնքերը։ Մէջտեղի խորանին վրայ կը բարձրանայ գմբէթ մը՝ որուն երկու կողմերու ուրիշ երկու խորաններ կան։ հարաւային կողմինը նուրբուած է Ս. Պետրոսի և Ս. Պողոսի, սիկ հիւսիսային կողմինը՝ Ս. Գրիգորի, երկուքն ալ աւագ խորաններ։ Այս նորաններուն վրայ և պատերուն շուրջ փորագրուած են չեթումի, լեւոնի և այլ անուններ։ Եկեղեցիին մէջէն կ'ելլուի զանգակատուն՝ որ քառանկիւնի է, և ունի հարթ տանիք մը, որուն իւրաքանչիւր կողմը կան երկուական պատուհաններ։ Զանգակատունը ամբողջութեամբ կը մնայ, բայց մէջը զանգակ չունի։ Եկեղեցոյն կից կայ անջատ մատուռ մը։»

1936ին տակաւին կանգուն մնացած եկեղեցոյն վրայ կատարած քննութեամբ գիւղաւար եղաւ որոշել թէ շինութեան ո՛ր մասերը կարելի է վերագրել հայ թագաւորներու շրջանին, քանի որ ներկայ դարուն անհրաժեշտ եղած էր կրկին նորոգել։

Վիկոտր Լանկուան՝ որ 1852ին Սիւայցելած է, դիտել կու տայ որ եկեղեցոյն դասը աւելի հին է և մնացած մասն է որ Կիրակոս կաթողիկոս նորոգել տուած է։

Ան կը յիշատակէ որ եկեղեցւոյն անկիւններն ու կատարը զարդարուած էին առիւնածակ աղքաբրաբերաններով։ Իր յիշատակ մուրինեան իշխանութեան թագաւորներուն խորդանշանին։ Ասոնք անհետացած են և տափարակ երդիքը զուրկ է ունէ գեղազարում։

Օթուուած չորս սիւները, որոնց վրայ կը կանգնէր կամարը, այլևս չեն տեսնուեք արեկելեան ծայրը՝ որ զուրկ է ունէ տեսակի զարդարանքէ։ Լուսած և աւերակ շէնքին տալայատակները և որմերուն մեծ քարերը Թուրքերը տարած են, եկեղեցւոյն մատերը շինուած նոր չէնքին մէջ օգտագործելու նպատակաւ։ Արդարեկ յառաջ եկած «պատեան» օր ներկայացնէ բուրովին աննշան և արուեստագիտական գեղեցկութենէ զուրկ տեսարան մը։ Վեր. E. S. Davies երբ 1876ին Սիւայցելեց, տեսաւ իրը յենակ ծառայող չորս սիւներ։ Զարմանալի է որ ոչ սա և ոչ կանկուած կ'ակնարկեն Խնճճեանի յիշած զանգակատան գոյութեան և որուն կանգուն մնացած ըլլալը սակայն, եկեղեցոյն հարաւարեւելեան անկիննը, իրենց առած լուսանկարներով կը հաստատեն Favre և Maudrot (Voyage en Cilicie, Բարիզ, 1878), Խնճճեան, ինչպէս ակնարկեցինք, դիտել կու տայ որ եկեղեցիէն դէպի զանգակատուն կարելի է բարձրանալ և սև ելայ արդարեւ անկէ՝ որ հաւաքար սիւնին ոլորապոյտ սանգուխն էր, ուր կարելի է երթալ Ս. Պետրոսի և Ս. Պողոսի մատուռնէն Հիւսիսային պատին յանգած և անոր մօտ եղող Ս. Գրիգորի մատուռը անկասկած է որ կը պատկանի «թագաւորներու շըրջանին»։ Հարաւային սոմին մէջ բուն իսկ սանգուխին և Ս. Գրիգորի մատուռին գոյութիւնը կ'ապացուցանէ որ չէնքին հիւսիսային և հարաւային պատերը հին են, բայց որոշ է որ չէնքին մնացորդները այսօր գոյզն նմանութիւն մը կը կրեն կան Գ. ի. իշրջանի եկեղեցւոյն և աւելի քիչ՝ չեթում Ա. ի շինել տուած սփանչելի չէնքին, որուն բուլոր հետքերը անպայման որ անհետացած թէնք չենք ալ գիտեր թէ կեսոն Գ. ո՛ր աստիճան նորոգել տուած այս վերջինը։ Հաւանական է որ եկիպատական աւերէն ետք ամբողջական վերաշինութիւն մը անհրաժեշտ զարձաւ։

Վերոյիշեալ Ս. Գրիգոր մատրան չէն-

քը ու է վնասի չէր հնիթարկուած 1936ին՝ երբ ես այցելեցի Եկեղեցւոյ գանձատուանն էր ան, և ըստ Պր. Վիկտոր Լանկուայի, հետաեալ մասունքները հոն պահուած էին, և որոնք այժմ, աւելորդ է բախ, բոլորն ալ անհետացած են(*).

1. — Ս. Դրիգորի Սուրբ Աջը (աջ ձեռքը և բազովկը), որուն սեահականութիւնը կ'օրինականացնէր Կաթողիկոսական Աթոռը, Այս մասունքը, սակայն, էջմիածնի այժմու կաթողիկոսին քով կը մնայ, ուր տարուեցաւ 1441ին՝ Կաթողիկոսական Աթոռին փոխագրութենէն յետոյ: Որով յայտնի է որ յիշուած մասունքներէն մին կեղծ է:

2. — Զմեւոնիոյ յոյն հայրապետին՝ Ս. Նիկողայոսի աջ ձեռքն ու բազուկը:

3. — Ս. Սեղբեստրոսի աջը, 33րդ Պապը՝ որ Հայերուն տուաւ իրենց կաթողիկոսները օծելու իրաւասութիւնը, ինչ որ նախապէս կը կատարուէր Յոյներուն ձեռքով, Կապագովիկոյ Կեսարիա քաղաքին մէջ: Բոլոր այս մասունքները արծաթ տուփերու մէջ գոցուած էին:

4. — Պարսամ ճգնաւորին աջը, նմանապէս արծաթ տուփի մը մէջ պահուած:

5. — Յակոր կաթողիկոսին (ուղղելի՝ Արքեպիսկոպովին) պակիսմը (ուղղելի՝ Եմիփորնը), Հայէպի մէջ գործածուած, որուն ծայրերը սոկի ի փերերով արձանագրուած է այսպէս. Ակազմեցաւ ի թուականին մերում թի ԶԴ ամին (= 1634): Ասուուած ողորմեա ասացէք աշխատողաց սորին, ամէն: Նկարցաւ եմիփորն ի քաղաքն ի Հայտպի վայելում տէր Յակոր քաջ բարունապետին, զոր տէր Աստուած մեր բարով վայէլ տացէ ամէն»(**):

Պալիմը (Եմիփորն) կարմիր մետաքսէ շինուած է ու վրան խաչեր գործուած, ուրոնցմէ իւրաքանչիւրին մէջ գունաւոր մետաքսով բանտւած են Յիսուսի և շատ մը սուրբերու պատկերներ և անուննին ալ՝ ճերմակ մարգարիտով: Սուրբերը հետեւալներն. Ս. Կոյսը, Գրիգոր Լուսաւորիչ,

Պետրոս, Դիոնիսիոս, Նիկողայոս, Ներսէս, Յովհաննէս Մկրտիչ, Յակոբ, Անդրնիոս, Գրիգոր, Սարգիս, Բարսեղ, Կիրեհը, Եպիփանոս ևայլն: Պալիմը Բում Կայէէն (Կաթողիկոսական նստավայր 1147-1294) բերուած էր ԺԳ. գարուն վերջերը (աւելորդ է բախ որ մեծանուն գիտնականը բոլորովին չփոթի մէջ է, պարզ այն պատճառով որ եմիփորնի յիշտակարանին թի և Կարգացուած է և Յակոբ Արքեպիսկոպոսը ըշփոթած Յակոր կաթողիկոսի հետ. Արք. Արք.):

6. — Աւետարաններէն երկուքը, արծաթապատ: Ասոնցմէ մին ևսն Ե. ի թագաւորական շրջանին գրուած էր 1323ին Սարգանի (?) մէջ, միւսը միածալ գիրքի ձեռվ, Կոստանդինի Դ. ի իշխանութեան աւեն գրուած, որ 1345 (Յ. Ք.) թուականը կը կրէ (այս երկու աւետարաններն ալ ինձ անծանօթ են. Արք. Արք.):

Վերջապէս իրական արժէք ներկայացնող վանքին գանձ, կաթողիկոսական օծման (ի) համար զործածուած իւղի անօթն է, գմբեթածածկ իւրանի մը մէջ ամփոփուած և ամբողջութիւնը միաձոյլ արծաթով պատած:

Նախապէս եկեղեցին գասին մէջ դրուած էր մարմարինէ գանձ որոյ վրայ հայ թագաւորներ կը նստէին ձեռնադրութեան միջոցին և որուն ետեմի մասին վրայ փորագրուած էր իրենց շքաշանը, — առիւծ մը և զոյգ արծիւներ: Նախկին նշանին — արծիւ մը, աղաւնի մը և վիշապ մը — անդ այս նշանն է որ կը կրէին Կիլիկիոյ հայ. Թագաւորութեան շրջանին արքաները:

Մէտաղի տաճարին առաջ գրուած էին երկու աշտարակները՝ որոնցմէ իւրաքանչիւրը յենանած էր քանդակուած առիւծներու:

Միակ առարկաները զորս 1936ին կարելի էր տեսնել Լուսաւորչի մատուռին պատերուն վրայ կախուած և հարեւանցիօրէն և արտակարգ կերպով գծուած երկու պատկերներ էին: Անոնցմէ մին Արքարատ լեռը կը ցուցնէր և միւսը հաւանաբար եկեղեցական շէնք մըն էր՝ զոր չկըցի ճանչնալ:

Պարզմաննեց
ԱՐՏԱԿԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՒՍ

(Եպրուառակելի)

(*) Յարգելի յօդուածագիրը տեղեկութիւն չունեն բնականաբար որ Սիսի նույիքական մասունքները ներկայիս կը գտնուուին Անթիլիասի Կաթողիկոսարանը, ակնակուած երկու ձեռագիր մասեւաններու հետ (առեւ ձաւով՝ «Սայ Ազերա Արկոր» Արտաւազդ Արքեպոս., 1937, էջ 74): Ե. Ք.:

(**) Սիսուան, էջ 218ա: